

ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ

Ա Ն Գ Լ Ի Խ Ա Կ Ա Խ Ա Ռ Ա Վ Ա Խ Ա Բ

Յունիսի 23 և 24-րդ օրերը կ'անցնէին արտօնմ և անորոշ։ Բայորին միտքը օր առաջ գաղթելու մասին էր, բայց մեկնելու հրահանգը կ'ուշանար։ Յունիսի 25-ը սակայն Ուրմի կուտակուող գաղթողներու համար պատժական օր մը եղաւ։ Առավանդ դէմ յանկարծ լսելի եղան հրազդներու արտօնվոր ձայներ։ բոլորը կարծեցին թէ թշնամին արգէն քաղաքը մատած է։ Սակայն չարաճճի տղեկ մը չափաէք, տեսէք բացագանչութիւնները, մատը երկիրք բարձրացուցած կը ցուցնէր օգանաւ մը, որ կը սուտառնէր քաղաքին վրայ։ Հրացաններ, գոգնաւին ուզգաւած, սկսած էին իրենց համարակը։ Հակոսակ այս կրակոցներուն, օգանաւը կամաց կամոց կ'իջնէր։ Յինկաւ, ինկաւ կ'աղաղոսկին բոլորը միտքերան, որոնց ուրախութիւնը սահման չունէր։ Զի ուսեցողները ձիռվ և ուրիշները ոտքով կը վազէին զէպի քաղաքը, աշխազ տեսնելու թշնամի կարծեաւած քանաւալը՝ որ կ'իջնար իրենց գնդակներէն վիրաւոր։ Հայրա ալ, ոչ նուազ հնտաքրեր, ձեռքէս բռնած՝ օգանաւին գացցինք։ Կէս ճանապարհին, տեսանք երկք ձիւսորներ, որոնք օդին մէջ հրացան պարպելով՝ աւետաիս, աւետիս, Անգլիացի հեկանա ազագակներով կը քէին իրենց ձիերը դաշտ խռնաւած ժողովուրդին բարի բար ապրու։ Որքան քացզը էր այդ հրեշտակային աւետիսը անոնց համար մանաւանդ, որոնք սակաւին յուստկորոյն կը մնային։

Վերջապէս հասանք օգանաւին իջած աեղջ, որ փառագեզօրէն թները բացած՝ նախած էր կանաչ մարդագետնի վրայ, իրեն նայազ նազարաւոր աշքերուն զգացած նամույթէն և հրճուանքէն ուռած և խորհրդասութիւն մը հագած կարծես։ Չորս Ասորիներ, հրացան ի ձեռնին, օդանաւին պահապան կենաւու փոռքէն հրապուրուած, ածգագար կը շրջէին պատարար օդանաւին շուրջը, արգիլելով որ հետաքրքիրները մատենային օդանաւին,

աւելի մատէն ակսնելու մարմաջէն բռնըած, Մեզի ընկերացող կովկասահայ մը, չդիմանալով թողիքեայ պրածայր գլխանոսով Ասորիի մը օդանաւին շուրջ ասպետական երթնեկնեկում, փորձեց զուարձանալ և նարցուց։ Ո՞ւր պիտի նստի այս օգանաւին վրայ ձեր հոգենոր պետը։ Մարշիմոնյաց Միամիտ Ասորին, ցուցնելով օդանաւի կրկնակ թեերու հիշտ մէջտեղը, ուսու պիտի նստի յարեց հպարտութեամբ։ Ուրախ տրամադրութիւնները արգէն առիթի կը սպասէին ծիծաղի փոխաւելու։ Կէս ժամուան չափ ժողովուրդին հնտ օդանաւը գիտելու համոյքէն բոււրարուած, վերադարձանք քաղաքը։ Ցանա պարհ տակու հանցանելի կը դառնար հետաքրքիրներով, վերածելով օդանաւը պատմական ուխտաաեզիի մը՝ որուն կը դիմէին բոլորը։

Յունիսի 27ի արեւ իր ճուոգայթները գեռ նոր սփռած տօնախմբութիւնէ խոնշած Ուրմիոյ գաղթականութեան վրայ, ողի մէջէն լսելի եղան վերադարձող օդանաւի աղմուկը, իր հնտ առանելով 80,000ի հասնող ժողովուրդի յոյսն ու միիթարութիւնը։ Օդանաւորդը, հնուու հազիւ տեսանելի, ամպերու մէջէն թեւ վարերած, կ'երերցնէր թաշկիսակը, իրը նշան մնաք բարովի, իսկ ժողովուրդը, աշքիրը երկինք բարձրացուցած, թաշկինակներ և գլխարկներ կը շարժէր, բարի ճանապարհի բացագանչութիւններով։

Օդանաւը, որ եկած էր Դաւրէծի գիծին վրայ գանուող Միանէ քաղաքէն, յայտնած էր թէ Անգլիացիներ ի կիճակի չէին առայժմ այս կողմերը զինուորական ուժ զրկելու, բայց եթէ Հայ-Ասորական ուժեր կորսուանային Անգլիական բանուկին հնտ կազ հաստատել, պիտի կրնային օդառուի ամէն կարգի առաջմամթերքէ։

ԵՌԵԱՓԻ Անգլիական բռնակը կը լուսեր չորս կողմէն։ այս էր ժողովուրդի միակ ապահով ցանկութիւնը։ Վասպուրականի զինուորական մարմինը արգէն սկսած էր գործնական քայլեր առնելի։ Զինուորներ զրկուծ էր քաղաքի արեմուտք գոնուող իր ժողովուրդին որ քաշուին արեելք, Հայտերապատի ճամբուն վրայ, ուրկէ պիտի սկսէր գաղթը։ Միւնոյն ժամանակ

այս շրջանի գիւղերէն հացահատիկներ հաւաքելով ճամբռու պաշարը պատրաստելու Խելացի կորդադրութիւն մը որուն օդուտը գոզովուրդը վերջէն պիտի հասկնար:

Վասպուրականի զինուորական մարտինք այսկերպ պատրաստութեան մէջ էր, աշխատելով կարգի բերել զինուորականի իր ուժերը և հնար հղոծին չափ շատ մորդ հաւաքել զօրանցոներուն մէջ, որոնց ծախքը պատրաստ էր հոգալու Տքթ. Շէտ Ասորիները սակայն, ասրբեր միաքերէ տարուած, Ուրմիայէն միկնելու մասադրութիւն չունէին. կը մտածէին կապ պահել Անգլիական բանտիկն հետ և չդադրել, Այդ օրերուն, քաղաքէն նոր հասնողներ կը պատմէին թէ զինուորաներու կողմէն ձերբակալուած էին եօթ Պարսիկներ, որոնք Թթարական Կուտչէի բանտիկն հաց տանիկէն կը վերադանային, Անոնց քով գտնուած էր Թթարինքն լեզուով գըրուած կոչ մը՝ Պարսիկներուն ուղղուած, որով զինա կը յայտարարուէր քրիստոնեաներու դէմ, հրատիրելով զիրենք միանալու տածկական բանակին:

Հայերը սակայն ճամբռու պատրաստութեան մէջ էին և որը օրին կը սպասէին շարժուելու հրամանին: Ասորիները այսքան ոգեսրուած էին իրենց տուն տեղով, որ ժպինցան սպաննելու երեք Վասպուրականցի անմեզ գիւղացիներ, որոնք Ասորիներու կողմէն գրաւուած Պարսիկան արտերու մէջէն քանի մը որայ ցորեն քաղելու յանցանք գործած էին: Երեսը շատ տգեղ էր և գրգռիչ, քիչ էր մատերը որ Հայ-Ասորական ընդհարումներ պատահէին: Ըստացաց Ասորիներ, սգանաւի այցելութիւնն ոգեսրուած, ոչ միայն մինչ հազարարութեամբ կը հսկէին իրենց արտերուն՝ այլ Պարսիկներու արտերն ալ իրենց մէջ բաժնած՝ ամէն արտի կերպոնը գրաշի մը ոնկելով սեփականացնեցած էին զանանք:

Վասպուրականցիները տեղաւորուած էին Հայտերապատի գիծին վրայ, իրենց ճամբռու պաշարը պատրաստելու հետամուտ: Ասորիները, ընդհակառակն, չէին ուզեր իրենց տեղերէն շարժիլ: Ասելին՝ թէ քաղաքի և թէ գիւղի բնակիչները իրենց դաշտքը բաշտ պատմուելու հետամուտին մէջ առաջանաւ:

Պարսիկներուն յանձնելու համար զանոնք ի պահ Այն Ասորիները, որ զիրենք ասորիներով կողոպտեր էին, այսօր իրենց ապրանքները կը բերէին անոնց պահապահեան յանձնելու:

Իրերու այս գրութեան մէջ, պատահմամբ երեւան եկաւ գաւագրութիւն մը, Ասորի բանակներու հրամանատար Աղա Պետրոսի կողմէ: Թուրք բանակն եկած համակ մը բանուեցաւ, Աղա Պետրոսի հասցէով, որուն բովանդակութենէն պարզեցաւ որ բարիծաղիկ Աղա Պետրոսը, հայերէն գաղտնի, բանակցութեան մէջ էր Թուրք բանակին հետ և անձնատութեան պայմաններ կը մշակէր: Յայտնուած գաւանանութիւնը այնքան զարհուրելի էր՝ որուն հանդուրժելը անհնար կը դառնար: Վասպուրականի զինուորական մարմինը, առանց Ասորիներու կամքը հարցնելու, կ'որոշէր յարձակումի գիմել ճեղքելու ճակար և միանալու Անգլիական բանակին: Աղա Պետրոսը, որու գաւանութիւնը պարզուելէ յետոյ առիթ կը փնտուէր այդ տիւրը տպաւորութիւնը փարասելու, ան ես կարգի կը բերէր իր զինուորները և Յուլիս Զին, միացեալ բանակները կը քալէին գէպի արենելք՝ Հայտերապատի ուղղութեամբ:

Ցուցի 10ին, կէսօրէն առաջ, լսելի եղան թնդանօթաձգութեան ձայններ: Պարզ էր արդէն թէ կախ սկսած էր մեր և թշնամի ուժերուն միջեւ: Ամբողջ ժողովուրդը ծունկի եկած՝ կ'ազդեթէր իր զինուորներու զինուուց յաջողութեան համար: Երեկոյեան, թնդանօթները լսեցին, գիշերուան խաւարը հանգստեան հրաւիրած էր երկուստեք մոլեգնօրէն կաւոզ ուժերը: Սպասուած սուրհանդակը կը հասնէր զիրջապէս, յայտնելու թէ թշնամին կը գտնուէր Մազաղլու գիւղը, ուրէկէ սփառուած ի վերջոյ կը նահանջէր: Ուրմիայ բանակն աղասուելու և Անգլիական բանակին հասնելու հեռանկարը սւրխութեամբ լիցուցած էր սիրտերը: Ժազովուրդին ուրախութիւնը սակայն անմերոջ մնաց, որովհետեւ լուր եկաւ թէ Թուրքերը գրաւած էին Ուրմիան: Տեղացի Ասորիները անտարբեր կը դիտէին մեր հազնեալ պատրաստութիւնները: Ի զուր

անցաւ մերիններու խորհուրդը որ հետեւին մեր օրինակին, և մենք շարժեցու միտք չունինք, ճամբառ մեռնելու փախարէն մեր գիւղերուն մէջ կ'ուզենք մեռնիք, Յայտնի չեղաւ թէ այս ողորմերի Ասորիները ինչ եղան։

Հազիւ թէ գիւղեւ քառորդ ժամ հեռացած գէպի Պապորլուի կամուրջը, երբ հեռուէն տեսանելի եղաւ նոկայ թափոքը որ աղմակով կը յառաջանար, փոշիի քօղով պարուրուած։ Դէմերնիս փոքրիկ կամուրջ մը կար, կիսաքանդ վիճակով, որուն վրային պիտի անցնէր այս տասնեակ հաջործաւոր ժաղովուրդը Ամէն մարդ կ'աշխատէր ինքը տաջ անցնիր կարգապահութիւն, համբերութիւն, համբերութիւն անծանօթէրուն։ Ան էշ մը, բեռ կոնսկին՝ մէկ ոռքը կամուրջին կառչած, ինկած է, իր նոյնքան ողորմելի աւրօք, արին քրտինքի մէջ, զուր կը զնուէր վեր հանելու զայն։ Նոյն վարկեանին, կառք մը կու գոր և տանց նայելու կոխելով կ'անցնէր կենդանիին գիւղէ ձգելով։ Ճամբուն վրայ։

Ուրմիայ Պարտիկները քննցած չէին, անսնք վարդեաւթեամբ Լայ-Ասորկան շարժումները լրտեսելով՝ կը տեղեկացնէին իրենց հեռատակից առանձին բանակին։ Ժաղովուրդը Ուրմիային հեռանալուն պէս, զուր կը զրկէին Թուրքերուն, որոնք քաղաքէն բանակի հեռանալու պատեհութեանէն խրախուսուած։ Կուտչիի զծուածին ուժին յարձակման։ Ասորիներ, որոնք ժաղովուրդի քաշուելով ինչը շերինին կորսնցուցած՝ առիթ կը փառէին թողուզ բանակը և խառնուի ժաղովուրդին, այս յարձակուածէն շմարած կը գտէին դիրքերնին և կը փառէին գէպի քաղաք, տանց խորհելու թէ թշնամին, զիրինք հեռապնդելով քաղաք պիտի մանէր, զիրինք ազ իրենց ժաղովուրդին հետ կառարկուած Յուլիսի 18ին, երբ, նայկական Շատապ և մէկնած ժը, ամբողջ քաղաքի Պարսիկ ազգարնակութիւնը, զիրաւած ամէն կարդի զենքերով, գուրսու կը թաղոցները սկսելու ջարշար։

Հասած նոք Հայտորապատ։ Փոքրիկ վայրէջք մը և ան առջնին կը բացուի Առւլուզի բազմարդիք դաշտը, իր բնա-

կիչներէն պարզուած գիւղերուն։ Արեք քաղցրօրին կը բարձրանար դաշտին վերև, իր պապդուն հառագայթները այդ առաւատ կարծեա աւելի պայծառաօրէն կը զուռ սաւարէին դաշտը։ Ամառնային խաղաղ առաւատ էր, գերեզմանային լուսթիւն մը ասկայն պատերէ, էա ամէն կոզմ։ ընութեան այդ հանձի եղանակին կը պակաէր անոր կենդանութիւնը պարզեանզ շարժումը։ Զէր երեկո շարտեր աշխատող գիւղացիներուն, հօտն ու հախիրը լեռներու լանջին և ծաղկաւէտ դաշտին մէջ։ Զէր լուսեր երկրագործին մելաքաղձուան հօրովէլը, սայլերու եռինչը, հոգիւին սիրակաթ երգը։ Զէին թաշկուեր նորագարձ թաշունները, լուս էր ամէն կոզմ, միայն ագռաններու երամմեր կային, որոնք խորածանկ դիւնդէգէանիրու նման պազմորիւն, իրենց տհանձի կրկուով կը թաչէին ժառէ ծառ։

Տանջուած գաղթի կարաւանը կը խուժէր քովքովի շարտեած գիւղերուն մէջ, առանց մասնելու թէ տէրերը կրնային թշնամի ըլլալը։ Բախտերնիս լուս էր, գիւղցիներու խուժը մը մեզմէ քիչ հեռու կովեր և ոչխարներ կը կթէր հոզէ կթոցներուն մէջ։ Ծերմակ ու փրփրուն կաթը աւելի քան ախրժարեր էր։ Հայրս մօտեցաւ և Պարսկական հինգ զուն առաջարկեց աման մը կոթի համար Զարմանուլիքը մուսն դրամի տաւին մեզի մէր ուզած կաթը։ Ծերուէ շէին մը մօտեցաւ և իր գրպանէն խնձոր մը հանեց և տուարնին թէ նոր նայեցայ, տուարնայ շայրս Թրքերէն շնորհակալութիւն յայտնեց։ Ծէյխը այս մօտիկութենէն քաջալիքուած, պկաւ հարցումներ ընկը նօրու վասնի մը ժամեր հանգստանուէն յետոյ, Հայկական ն. գնդի զինուարներուն հետ ձամբայ ինկանք Քաջաքէն դուրս՝ գետի վրաց Խուսերէն շինուած մեծ ու երկար կամուրջ մը կար, որուն վրայէն միւս կոզմ անցնանք Ցանապարհը հստ երկութիւն կը բանաւուէր։ Բարերախտարար Պարսիկ մը եկաւ և Ալլահի անունով երգուելով, ցացց ուսւա ճիշդ նամրան։ Երբ մերին ները ատամանցան Պարսիկի ուղղամտութենէն, ան ձեռքը իր ճերմակ մօրուքին առանձին երգուով երգուել ըրու թէ չէր սուեր և Արիքի մէջ, երբ մէկ սուք մօ-

Եգերեզմանին, ինչպէ՞ս կրնամ ձերժեզքը տանելու Մերսկի արտայայտութեան մէջ բարի և անկեղծ մարդու մը արտայայտութիւնը կար: Ճանապարհը կ'անցնէր Պարսկական գիւղերէն: Հաս սակայն մարդուց արամագրութիւնները բոլորովքն արրեր էին: Անոնք հազիւ զսպուած կատապութիւն մը ունէին իրենց զերաբերմութիւն մէջ, նոյնիսկ պաւ մը յուր ալու կը զլանային: Միւս կողմէ, կ'ուղարկին իրացաններ գնել, բայց ո՞վ կը մտածէր իր հրացանը ծախել: Մինչ մերոնք այսկերպ ճնշուած կը յառաջանայինք, 14 արքեան Պարսիկ տղեկ մը մեզի տեսնելուն պէս, Անգլիացինները եկանց կրկնեց իրարու ետևէն: Հազիւ յիսուն քայլ յառաջացած, տեսանք մեր զինուորները, որոնք ոգեսրութեամբ, Անգլիայում, աւետիս, Անգլիացինները եկանց կ'աղաղակէին ուրախութեամբ: Անգլիացինները, զորիներ հեծած, մաքուր զգեստներով և սազաւարաններով, իրենց ներկայութեամբ այնքան ոգեսրեցին տառապած կարաւանը, որ աշխարհի ոչ մէկ գունձ պիտի կրնար այդքան ուրախութիւն պատճառել:

Հետզետէ շատցող բազմութիւնը իր հետ բերաւ տիսուր յուրեր: Անոնք պատմեցին թէ Աւրմիայէն յառաջացող թշնամին, շրջակացքի Պարսիկներուն միացած, գողթոզներու ճամբան կարելով՝ զարդեր է կատարել: Առւլուուզի կամուրջին քով, սակայն ո՞վ մեռած ո՞վ կ'ապրէր ոչ ո՞ք գիտէ: Բոլոր այս կարգի յարձակութերուն մողովուրդը ինքնարերաբար դիմած է ինքնապաշտպանութեան՝ մզելով յուսահատ բայց կատաղի կոիւներ, և ազաւուողներու մեծ մասը իր կեանքը կը պարուէր իր սեփական ուժին և զէնքերուն: Միակ մողովքպային մարդը կը հանդիսանար միշտ կոստի Համբարձումեանը, որ կարաւանի զերջաւորութեան կը մնար և վասնգի պաներուն մողովքպային ոյժ կաղմակերպելով վասնգը կը հեռացնէր:

Անգլիացինները, որոնք յիսնեակով մը և քանի մը գնդացիններով միայն եկած էին մողովուրդը գիմաւարելու, յայտնեցին թէ գողթոզները տակաւին պէտք է յառաջանային մինչև Թիքէն-թէփէ, հանգիստ և անունդ ունենալ կա-

րենալու համար: Միւս կողմէն, ժողովուրդը հետապնդող թշնամի հեծելացորդը կը հետեւէր կարաւանի յետամեացներուն, զանոնք ջարդելու պատրաստ: Կատարածէն նողովրածները յուր կը բերէին Սէյնկալէ կոստի Համբարձումեանին որ նոր հասած՝ կը պատրաստուէր Անգլիացիններուն այցի երթալու, թէ թշնամին արդէն Մամաշուզ քաղաքը մտած՝ սկսեր է իր բարբարոսութիւններուն: Ժողովուրդին հետև և ժողովուրդին համար զենք դաղափառներով տարուած Համբարձումեանը, յանկարծակիի եկած այս յուրէն, չնայած իր զինուորական մը չէին լուսական հանգամանքին, կը հեծնէ իր ձին և շուրջը գտնուող քանի անդամներուն հետո, կը զինուորականներու, կը մօտենայ և կը բարեէ Անգլիերէնով: Նոյն լիզուով կը պատասխանէ իրենց սպաններէն մին: Յետոյ թշնամի իսուրէն մէկը Համբարձումեանին ընկերացող զինուորական մէկուն կը հարցնէ թէ որո՞նք են իրենց գլխաւորները: Զինուորական իրենց գիմացինները Անգլիացի կարծելով, ըոյց կու տան Համբարձումեանն ու Մուրտա Տիլոյեանը: Հայրէկէ հայրենիքի թշնամիններուն, կը երամայէ Թուրքերուն պետը, ձեռքին պատրաստ բռնած սուրը բիցնելով Համբարձումեանի զգին: Խսկ միւս զինուորները կը յարձակին Թուրտափին գրայց Համբարձումեան առաջին խսկ հարուածէն ծանր զիրաւորուած՝ կ'իյնայ, խսկ Մուրտա հրաման ընող սպան սպաններէ կերջ, վեց թէթէ վէրքեր սուսաւով փախուատի կը գիմէ: Մերինները կը զերսպաննան և գերի ինկած Պիթլիսից Թերուը և Շատանիցի Արմենակը սպաննուած կը գտնեն, երբ Համբարձումեանի կը մօտենան ան կը բանոյ տէփերը, կը նայի և զիրենք ձանչնալով կ'ըսէ: Եթո պարաւկանութիւն կատարեցի, միայն զիս մի թուղւ հոնչ:

Կոստի այլևս չկար: Ան ինկած էր իր պարաւկանութեան ճամբարուն՝ ազաւութեան գրան սկմին առջեւ: Յարգանք իր յիշատակին: Իր մարմինը Շատանիցի Պոզոսի գիտիկին հետ կ'ամփոփին Սային կա-

ՅԱՐԱՎՈՒՄՎԱՅՐ

**ՀԱՅ ԳԻՐՔԸ
1512-1800 ԲՎԱԿԱՆՆԵՐԻՆ**

Մեծահասոր երկ մը՝ զոր գլուխ հանձն են Նինել Ա. Ասկանեան, Քսարիկ Ա. Կորիոնեան և Անթառամ Մ. Սավալեան։ Տպուած է Երևան, 1988 թուին։
Բովանդակութիւն։ — Առողջարան, Հայ հնատիպ գիրքը և նրա մատենագիտութիւնը (էջ VII-XXV, Նինել Ասկանեան), որուն կը յաջորդեն յառաջարաններ ուսուերէն (XXVI-XXXIV) և անգլերէն (XXXV-XLI) լիզուններով։ Յապատճեններ և Համառօտագրութիւններ (XLII-LI), Պայմանական նշաններ (LII), ԺԶ. Դար, էջ 1, թիւ 1-17, ԺԷ. Դար, էջ 16, թիւ 18-178, ԺԷ. Դար, էջ 133, թիւ 17 [9]-988, Անթառակիր գրքեր, էջ 753, թիւ 989-1061, էջ 779, Հայերէն հատուածներ և Այրուրեն պարանակող ոյլալեզրու գրքեր (ԺԶ. Դար), թիւ 1062-1075, էջ 785, Յաւելուած, Լրացումներ, թիւ 1076-1095։

Ապա կու գան Ցանկեր՝ կազմուած թնարիկ Կորիոնեանի աշխատանքով։ Անձ-

նաննաւնների Ցանկ (էջ 799-841), Վերագրերի Ցանկ (842-855), Տպագրութեան վայրերի և տպարանների Ցանկ (օ56-օ58), Նիւթերի տպարկայական Ցանկ (օ59-օ61), Հայտատա և զուգահետ ինքնուներով գրքերի Ցանկ (օ62), Պատկերների Ցանկ, Թուուգ 44 (էջ օ63), Թովանդակութիւն (էջ օ64)։

Նկատողութիւններ. —

1. — Էջ XLII, բ. սիւնակ, քառիցս, Սիօն, ուղղելի՝ Սիօն։ Նոյնապէս յաջորդ էջին վրայ՝ երկից։

2. — Էջ սոյն, վարի տաղ. Պողոսյանի, ուղղելի՝ Պողարեանի։

3. — Էջ XLIII, բ. սիւնակ. Պողարեան Նորայրի յօդուած յիշուած է երկու անգամ՝ փոքր տարբերութիւններով. պէտք է վերածուի մէկի։

4. — Էջ 3. Պատարագատեատր, ԵՍՀՄ, այսինքն ևլ. Յակոբեանց Վանքի (Եյուլ-պենկյան) Մատենադարան, Երևանպէմ։ Ուղղելի՝ Ս. Յակոբեանց Վանքի Եպուագուածն։ Թիւն է 3473։ Տպագրութեան Բուականն է 1514։ Տես Սիօն, 1981, էջ 37։

5. — Էջ 8, 1566, Սաղմոսարան, Սէկ օրինակ (Թերի) կը դանուի Ս. Յակոբեանց Զեռագրատան մէջ, 3467 թուանմարով։

6. — Էջ 10, թիւ 9. Ժամագիրք-Պատարգամատայց։ Ս. Յ. Զեռագրատան թիւ 3458 հատուրը կը պարունակէ ժամագրքէն մաս մը (էջ 33-139) և Խորհրդա-

կալէի ճանապարհի եղրին փորուած գերեզմանի մը մէջ։ Համբարձումեանի մահուան լուրը իոր ոսւդով համակից բաւորը. ժողովուրդը այժմ կատարելապէս անգլուխ կը մարք Անգլիական բանակը հասնելէ յետոյ մանաւանդ Համբարձումեան աներատիշաւութիւն մըն էր։ Հետեարար կոռուսաց մէծ էր և անփոխարինելի։

Կոստի Համբարձումեան սիրահար էր Վանի օդին և հողին։ Ան նորոգել տուաւ Այգեստանի Գերմանական Միսիոնարութեան այրուած ընդարձակ շէնք մը և հոն զիտեղեց որբանոց, հիւսնդանոց և արհեստանոցներ։ Բոյսի և ծաղկիկ սիրահար և մասնագէտ, Կ. Համբարձումեան անտես

չըրաւ Վանի գեղեցիկ այդիներն ու պարագները։ Արտասահմանէն ստացած նոր սերմերով բնդարձակ բանչարանցներ և մրգառաւաններ պատրաստել տուաւ։

Ամէն օր կը սիրէր Վանի վերջալոյսը դիտել բարձունքէ մը կամ տանիքէ մը։ Եղ հիանար երբ Վանայ ծովը կը ժայյատակէր, կրակը կը բոցավառէր հնրեցէն մանուկը ծնելու նախօրեակին, կը հաւատար թէ Վանէն գաղթող ժողովուրդը պիտի վերադառնար և այն ժամանակ ոչ ոյ պիտի կրնար տեղանան ընել մեզ, որովհետեւ հոն, մեր պապերու օրհնուած հոգին մէջ դրած ենք մեր բազկի ուժը և մեր հայալ աշխատանքի ուրմը։

(Ծարունակելի՝ 5)

b.